

գմբէթը շատ նշանաւոր է : յողովա-
տեղւոյն մէջ, որ 50 ոտք երկայնութիւն
ու 30 ոտք լայնութիւն ունի, դեռ կե-
ցած է նոյն ամբիոնը ուր կ'ելլար իրենց
հիմնադիրը և կրօնաւորաց յորդոր ու
խրատ կը խօսէր, ուր որ նաև շուրջա-
նակի կը տեսնուին ընդհանրական աբ-
բայից պատկերներն ըստ իրենց ժամա-
նակին :

Արչափ ալ խիստ է Վարթուսեան
կրօնքը բայց անով հանդերձ բոլոր Աւ-
րոպա տարածուեցաւ, և Վաբդէոնի
վանքերը ցրուելէն ու աւրելէն առաջ՝
Վաղղիոյ տասնըվեց գաւառներու մէջ
172 վանք ու վանատուն կար, որոնց
ամենուն մէջն ալ նոյն կարգն ու նոյն
կանոնը կը պահուէր . իւրաքանչիւր
միանձն գլուխը գերծած, ճերմակ ա-
սուեայ զգեստ մը կը հագնի որուն վրայ
սև երկայն խաչ մը կայ : Ա՛եծ Ա՛նք
ըսուածին մէջ՝ որուն ստորագրութիւնը
վերը ըրինք՝ ատենօք 400 անձինք
կային, բայց հիմա առջինին համեմա-
տութեամբ քիչ են . իսկ ճանապարհ-
հորդք որ մինչև ցայսօր հոն այցելութե
կ'երթան, ամէնքն ալ միաբերան կը
խոստովանին որ ան վայրենացեալ ա-
փունքը այնպէս խորին տպաւորութիւն
մը կ'ընէ մարդուս վրայ՝ որ երկար ժա-
մանակ ու տարիներով ալ մտքէ չկրնար
ջնջուիլ :

Հորագևտոյն, մարդկեղէն մարմնոյն
և օղին ջերմոռքիւնը :

Այլ և այլ կլիմայից կազմութիւն
տուող օդաբանական երևոյթները քննե-
լով, հողուն մէջ, երկրիս երեսը և շըր-
ջասփիւռ օդոյն մէջ բուսական կենաց
պայմաններուն վրայ փորձեր ընելով,
կրցան մարդիկ մեծապէս ընդարձակել
սահմանն որ 'ի սկզբանէ դրեր էր բնու-
թիւնը բազմութիւ օգտակար և զուար-
ճալի բուսոց աճմանը, որոնք հողագրն-
տոյս քանի մը գաւառներուն միայն յա-
տուկ էին : Օ՞մանս բնիկ հողերնէն

տեղափոխեցին, և ոչ միայն անսովոր
կլիմայական վիճակի մէջ դրին, այլ
ինչուան նաև մէկ կիսագնտէն հակա-
ռակ կիսագունտն անցուցին զանոնք .
և որովհետև հարաւային կիսագնտոյն
ամուր մեր հիւսիսային կիսագնտոյն
ձմեռուան կը համապատասխանէ, անոր
համար հիւսիսային բուսոց գաղթակա-
նութեանն, աճման, հիւթին վերելու-
թեանն ու ծաղկաբերութեան ժամա-
նակներն յեղաշրջեցին : Այս փոփո-
խութիւնս կրեցին Վաստրալիոյ և հարա-
ւային Վերիկոյ տեղական բոյսերը, որ
առաջ ձմեռը կը ծաղկէին հիմա ամա-
ռը կը ծաղկին : Վոյնպէս նաև օդաբա-
նական երևութիւց բուսաբերութեան
հետ ունեցած յարաբերութե քննու-
թիւններով է որ ամէն օր աչքերնուս
առջև մէկ դարու ծեր ծառերու հրա-
շալի տեղափոխութիւնը կը տեսնենք :

Եթէ այսպիսի անձուկ և չափաւո-
րեալ փորձերն այսչափ սքանչելի արգա-
սիք յառաջ բերեր են, ինչ պէտք չէ
յուսաւ այն ընդհանուր ջանքէն որ հի-
մա ամէն տեղ ձեռք զարնուած է, ըն-
դարձակել օդաբանական հետազօտու-
թեանց սահմանը : Պէքրէլ Վաղղիացի
փորձաւու երևելի բնագէտը, անցեալ-
ները Վարիզու գիտութեանց ճեմարա-
նին գումարմանց մէկուն մէջ՝ բուսոց
բարեխառնութեանը և անոր օրուան
ընթացքին մէջ կրած այլայլութեանցը
վրայ երեք հազար դիտողութիւնք կը
համրէր, զորոնք յուլիս, օգոստոս, սեպ-
տեմբեր և հոկտեմբեր ամիսներուն մէջ
հաւաքած էր՝ ելեքտրական ջերմաչա-
փով : Եբրև առաջին հետեւութիւն մը
այս բանս վրայ բերաւ Պէքրէլ թէ .
“ գետնէն մէկ մէզը բարձրութիւն դէպ
“ ՚ի հիւսիս, օդին բարեխառնութիւնը
“ գրեթէ նոյն է նաև գետնէն տասնը-
“ վեց մէզը բարձրութեամբ դիտուած
“ բարեխառնութեանն հետ ” : Վոյն
դիտողութիւններէն կը հետեւի նաև
թէ ծառի մը այլ և այլ մասանց բարե-
խառնութիւնը նոյն չէ . ինչպէս տե-
րւենքն ու ճիւղերը շուտով օդին բա-
րեխառնութեանը հետ կը հաւասար-

բակչուն , մինչդեռ բունը տրամագծին համեմատ նուազ կամ աւելի ժամանակ կ'ուզէ . սակայն և այնպէս ծառին իւրաքանչիւր մասանց բարեխառնութեւ պլայլութիւնները շրջասփիւռ օդոյն պլայլութեանցը հետ համեմատ են :

(Կառ մը երեք որիչ մասունք կը բաժնուի . արմատ , բուն ու ճիւղերը . և թէպէտ միջակ բարձրութեամբ ալ համարուի ծառ մը , նոյնպէս իւրաքանչիւր մասունքը տարբեր բարեխառնութեան գօտի մը ունի . վասն զի բոլոր դիտողութիւններէն , ինչպէս նաև Վէբրէլի գննութիւններէն , այս կը հետևի որ մի և նոյն բացազրութեամբ՝ գետնին երեսէն մէկ մէզը բարձրութեամբ բարեխառնութիւնը աւելի վեր է քան թէ տասնըվեց մէզը բարձրութեամբ : Յայտնի է գարձեալ որ հողուն այն խաւերը ուր ծառն իր արմատները կ'ընկղմէ , առանձին բարեխառնութիւն մը ունին , որուն այլայլութիւնները ազատ օդին այլայլութիւններէն տարբեր են :

(Լատի ծառ մը որ կ'ուզուի տեղւոյ մը ընտելացընել , ապահով կենսական վիճակին մէջ պահելու համար զայն , նախ քան զամենայն հարկաւոր է դիտել որ այս նոր հայրենեաց հողն՝ որ անոր արմատները պիտի ծածկեն , օդոյն ստորին խաւերն որ անոր բունը պիտի պատեն , և վերագոյն խաւերը՝ որ անոր ճիւղերն ու տերևները պիտի շրջապատեն , շատ տարբեր բարեխառնութիւններ չունենան :

(Ինչուան հիմա միայն երկրիս երեսն ու գետնէն քիչ մը բարձր եղած բարեխառնութիւնը լաւ դիտուած է . իսկ ստորերկրեայ բարեխառնութիւնները միջին հաշուով և մերձաւորաբար միայն գիտցուեր են , և հազիւ թէ մնուլ գաղափար մը կայ անոնց տարեկան այլայլութեանցը վրայ :

(Երջերս Վ . Բուրիոյ գիտնականը ձեռք զարկաւ այս բանիս վերաբերեալ գովելի հետազօտութեանց , զոր նաև Բարիզու գիտութեանց ճեմարանին ալ հաղորդեց , և երեք տարի անընդհատ դիտեր է օդին և երկու մէզը խորու-

թեամբ հողուն բարեխառնութեւ համեմատեալ ընթացքը . այս դիտողութեանց քանի մը կարևոր հետևանքներն յիշենք հաս :

(Երբ տարի դիտելով գտեր է օդին միջին բարեխառնութիւնը $10^{\circ} 36$ հարիւրամասն ջերմաչափի , հողուն բարեխառնութիւնը $12^{\circ} 61$. տարբերութիւն է՝ հողին բարեխառնութիւնը $2^{\circ} 25$ աւելի : — Երբոր օդոյն բարեխառնութեան մեծագոյն և փոքրագոյն ծայրից մէջ եղած բոլորական տարբերութեանց միջինն է $45^{\circ} 77$, հողուն այս միջինը միայն $13^{\circ} 14$ է . յորմէ կը ծագի տարբերութիւն $32^{\circ} 63$:

(Երկէ կը հետևին նախ որ եթէ Վաղղիա օդուն մէջ ապրող կենդանեաց և բուսոց գործարանները $45^{\circ} 77$ բարեխառնութեւ այլայլութիւններ կը կրեն , երկու մէզը խորութեամբ եղած արմատները շատ աւելի նուազ այլայլութիւններ պիտի կրեն , և քիչ աւելի կամ պակաս քան զմիջին $13^{\circ} 14$:

(Ըոյէն վար 10 և 11 աստիճան օդոյն փոքրագոյն բարեխառնութեանց կը համապատասխանեն հողուն մէջ 2 մէզը խորութեամբ , զրոյէն վեր $5^{\circ} 47$ և $6^{\circ} 13$ փոքրագոյն բարեխառնութիւնք . որով ըսել է թէ հողուն նուազագոյն բարեխառնութիւնը՝ շրջապատ օդոյն նուազագոյն բարեխառնութեանէն 15 և 16 աստիճան աւելի բարձր է :

(Դուն մէջ բարձրագոյն բարեխառնութիւնը սովորաբար յուլիս կամ օգոստոս ամիսներուն մէջ կ'ըլլայ . երբեմն նաև յուլիսի մէջ , ինչպէս 1858^ն . և նուազագոյն միջին բարեխառնութիւնը դեկտեմբերի կամ յունուարի մէջ կը հանդիպի : Իսկ հողուն մէջ այսպէս չէ . հոն բարձրագոյն բարեխառնութիւնը կ'երևայ թէ օգոստոսի վերջերը կ'ըլլայ , և նուազագոյն բարեխառնութիւնը՝ փետրուարի ետքերը : Հողին բարեխառնութիւնը ձմեռը և աշնան՝ օդէն աւելի բարձր է , և ամառը աւելի ցած . իսկ գարնան զրեթէ երկուքն ալ իրարու հաւասար են :

(Ինչուան երկու մէզը խորութեամբ

Հողուն բարեխառնութեան ընթացքն այսպէս կրնայ բովանդակուիլ : Այբ յուլիսի վերջերը սովորաբար օդուն միջին բարեխառնութիւնը կը սկսի նուազիլ, ընդ հակառակն հողուն մէջ ջերմութիւնը կը շարունակէ աճել վերագոյն խաւերուն մէջ, արևուն սաստիկ ճառագայթման ազդեցութեամբը, և ինչուան օգոստոսի վերջերը ստորնագոյն խաւերուն մէջ կը ծաւալի :

Անկէ վերջը վերագոյն խաւերը կը սկսին աւելի ջերմութիւն կորսնցնել քան ընդունիլ . ջերմութեան հոսանքն ուղղութիւնը կը փոխէ և վարէն դէպ 'ի վեր կը բարձրանայ . և այս վերընթացութեան շարժմունքը որ մինչև փետրուար կը շարունակէ, այնչափ աւելի երազ է որչափ արտաքին բարեխառնութիւնը վար իջնէ, այսինքն թէ ձմեռն որչափ աւելի սաստիկ ըլլայ : Արջապէս փետրուարի կէսերուն կամ մարտի սկիզբները հողուն վերագոյն խաւերը կը սկսին արևուն ճառագայթից ազդեցութեամբը տաքնալ, որով ստորերկրեայ ներքին խաւերուն հարկ չըլլար վերի խաւերուն ջերմութիւն տալ, հապա մանաւանդ թէ քիչ ատենէն իրենք կը սկսին ընդունիլ և ջերմութեան շրջանը կ'առնուն, որ ինչուան օգոստոսի վերջերը կը տևէ :

Շատ կարևոր բաներ են իրաւ հողուն տակն 2 մէդր խորութեամբ եղած ջերմաչափական դիտողութիւնները, բայց ալ աւելի կարևոր են հողուն մէջ 40 հարիւրորդամէդր խորութեամբ բարեխառնութեան ընթացից դիտողութիւններն, ուր բուսոց մեծ մասին արմատները կը հասնին . և այս երկրագործական բնագիտութեան հետազոտութիւնքը կրնան բուսական կենսաց դեռ շատ մը անբացատրելի երևոյթները պարզել, և վերոյիշեալ գաղղիացի գիտնականը արդէն այս բանիս ձեռք է զարկեր :

Տեսնուած է որ մեր բարեխառն երկիրներուն մէջ ջերմաչափը տարեկան բարեխառնութեան այնպիսի այլալուծութիւններ կը կրէ, որ գրեթէ 46 հարիւրամասն աստիճան կ'ելլեն . մինչդեռ

2 մէդր խորութեամբ հողուն տակ կրած այլալուծութիւնները 13 աստիճանը չեն անցնիր : Բնական է ուրեմն 2 մէդր հողուն տակն իջնել որպէս զի բարեխառնութեան այլալուծութիւնները քառաստիկ նուազ ըլլան քան ինչ որ են մակերևութին վրայ : Այս մակերևութին 12 կամ 13 մէդր վար եղանակաց ազդեցութիւնը հազիւ թէ կը ներգործէ, և տարուան ընթացից մէջ ջերմաչափին կրած այլալուծութիւնները կէս աստիճանի չեն հասնիր :

Հողագնտոյն խորը արևային ջերմութեան ազդեցութեան այսպէս երազ նուազումը նշան է թէ քիչ մըն ալ խորը՝ հողոց այնպիսի խաւ մը պիտի գայ ուր բարեխառնութիւնն անփոփոխ է : Հողագնտոյն ամէն կէտին վրայ ալ կայ անփոփոխ բարեխառնութեան այս խաւը . բայց ամէն տեղ ալ հողուն երեսի ջերմութեան և ցրտութեան փոփոխմանցն համեմատ տարբեր խորութիւն ունի :

Այսինքն Ալբրուպայ այս խաւս 24 մինչև 27 մէդր խորութիւն ունի, որ է ըսել, եթէ ջերմաչափն այս խորութեան մէջ իջեցուի, բովանդակ տարին և ոչ պզտի այլալուծութիւն մը կը կրէ : Բայց արևագարծից տակն այսպէս չէ . Պուսէնկոյ դիտեր է որ հողուն երեսէն մէկ սոք խորութեամբ (33 հարիւրորդամէդր) բարեխառնութիւնն անփոփոխ է :

Անփոփոխ բարեխառնութեան այս գծէն սկսեալ որչափ երկրիս կեղևին խորը մտցուի գազաթնաձիգ ուղղութեամբ, այնչափ աւելի ջերմութիւնը կ'աճի : Օննազան արդեսեան ջրհորոց ջրերուն վրայ փորձեր ընելով դիտուած է որ իւրաքանչիւր 30 մէդր խորութեան հողագնտոյն բարեխառնութիւնը կ'աճի 1 աստիճան հարիւրամասն ջերմաչափի :

Թէ որ այս օրէնքը ինչուան երկրիս կեղրոնը շարունակէր, հողուն երեսէն 3 հազարամէդր խորութեամբ 100 աստիճան ջերմութիւն կ'ըլլար, որով ջուրը կ'եռայ . 24 հազարամէդր խորութեամբ ջերմութիւնը 800 աստիճան պիտի ըլ-

լար և դժուարալոյծ մետաղաց մեծ մասը պիտի հալեցընէր : Եւ 36^{էն} 40 հազարամէրը խորութեամբ , որ է ըսել հիմալայայ ծայրագոյն սարին չորս կամ հինգ անգամ բարձրութեամբ , ջերմութիւնը պիտի ըլլար 1,200 և 1,300 աստիճան , որով կրանիզը լոյծ վիճակի մէջ կը պահուի : Իսկ 6,366 հազարամէրը խորութեամբ , որ է ըսել 1,591 փարսախ , ուր է երկրիս կեդրոնը , ջերմութեան աստիճանը պիտի ըլլար աւելի քան 200,000 հարիւրամասն ջերմաչափի , որ խելքէ մտքէ վեր բան է :

Իայց պէտք չէ կարծել որ այս իւրաքանչիւր 30 մէրը խորութեան՝ բարեխառնութեան մէկ աստիճան աճման օրէնքը հաստատուն ըլլայ : Այլֆերտէն Վազզիացի բնագէտը , որ հողագրնտոյս ներքին ջերմութեան չափը սահմանելու համար գլխաւոր աշխատողներէն մէկն է , յամին 1856 Վրէօզոյ ըսուած տեղը քարածուխ գտնելու համար փորձ ընելով , իր ջերմաչափական գործիքները երկու խորաչափ ծակերու մէջ մտուց : Այլ կը Մոյլընթի ծակ ըսուած , որ ինչուան 816 մէրը խորութեամբ փորուած էր , մէկալը Թորսիի ծակ ըսուած , 554 մէրը խոր : Լաշնոյն մէջ ջերմաչափական գործիքներն 38° 31 ջերմութիւն ցուցըցին , իսկ երկրորդին մէջ 27° 22 : Արեմն 262 մէրը խորութեան տարբերութեամբ 11° հարիւրամասն բարեխառնութեան աճումն եղեր է , կամ թէ ամէն մէկ 23 մէրը և 60 հարիւրորդամէրը խորութեան 1 աստիճան բարձրացեր է : « Արով , կ'ըսէ Այլֆերտէն որ , Թորսիի և Մոյլընթի դիտողութիւններն համեմատելով կը տեսնենք որ Վրէօզոյ հողուն երեսէն 550 մէրը խորութեամբ երկրիս ջերմութիւնը 30 կամ 31 մէրին 1 աստիճան կ'աճի , իսկ 550 մէրէն մինչև 800 մէրը խորութեամբ այս աճումը աւելի կ'երագէ , վասն զի այն ատեն 23 մէրը և 60 հարիւրորդամէրը խորութեան 1° հարիւրամասն կը համապատասխանէ » :

Լայս նոր օրինաց նայելով երկրիս

կեդրոնական ջերմութիւնը վերը նշանակուած աստիճանէն շատ աւելի սաստիկ պիտի ըլլար , բայց շատ հաւանական կը թուի որ Այլֆերտէնի օրէնքն հողագնտոյս միջին բարեխառնութեան աճմանը վրայ՝ տակաւին զօրաւոր հաւաստիք չկրնար ըլլալ , վասն զի այնպիսի դիտողութեանց վրայ հաստատուած է որ և ոչ մէկ հազարամէրը խորութի կը հասնին :

Վանք հիմա երկրիս երեսը , ազատ օդոյն մէջ , որ է մարդուս և իրեն կենակից ազգի ազգի կենդանեաց և բուսոց բնակարան շրջասփիւռը : Լուրիոյ որ վերը յիշեցինք , Վազզիոյ Ան գաւառը դիտողութիւններ ընելով , ամբողջ տարուան մը ընթացիցը մէջ ազատ օդոյն դուրս ջերմաչափին վրայ մօտ 46° հարիւրամասն ջերմաչափի՝ այլայլութիւններ տեսեր է . որ ջերմաչափին ուրիշ տեղ տեսնուած տարեկան այլայլութեանց նայելով շատ բան մը ըսել չէ :

Լարիզի վրայ միայն խօսելով , որ Վազզիոյ աւելի բարեխառն քաղաքներէն մէկն է , ջերմաչափը ինչուան 38° 4 բարձրացաւ յամին 1793 , յուլիսի 8 . նոյն ջերմաչափը սառուցէն 23° 1/2 վար իջաւ , յամին 1795 որ է ըսել զարտուղութիւն մը իբր 62° հարիւրամասն ջերմաչափի : Իսկ 1842 յունուար 20 , ջերմաչափը 19° ցրտութեան իջաւ Լարիզի մէջ , և 18 օգոստոս 37° 2 ջերմութեան բարձրացաւ . որով ըսել է թէ Լարիզեցիք եօթն ամսոց կարճատև ընթացիցը մէջ աւելի քան 56° բարեխառնութեան այլայլութիւն կրեր են :

Լայս մեծամեծ այլայլութիւններն որ մեր բարեխառն երկիրները կը կրեն ոչինչ են հողագնտոյս բեւեռային կլիմայից նայելով :

Արանկէլ ծովակալը , յամին 1821 և յունիս 13 , Սիպերիոյ մէջ , Վիժնի-Վոլիմք , բեւեռային շրջանակէն անդին և 68° լայնութեան տակ , տեսաւ ջերմաչափին 23° բարձրանալը . նոյն տեղը նախընթաց յունուարի 20 զրոյէն 50° 1/2 վար իջեր էր . որով ըսել է թէ այն

կողմանց բնակիչքը հինգ ամսոյ մէջ գրեթէ աւելի քան 73 հարիւրամասն աստիճան բարեխառնութեան այլայլութիւն կրեր են :

Արպերիոյ Ապուլցք քաղաքը , որ թէպէտ աւելի դէպ 'ի հարաւ կ'իյնայ , և 65⁰ լայնութեան տակ , բայց և այնպէս , ըստ Արմանի , բարեխառնութեան շատ աւելի այլայլութիւն կը կրէ : Բնակիչքը ամէն ձմեռ շատ օր 53 և 54⁰ հարիւրամասն ծայրայեղ ցուրտ կ'ունենան . իսկ յամին 1829 յունուարի 20 , ջերմաչափը զրոյէն վար ինչուան 58⁰ իջաւ . բայց այսու հանդերձ ամառն ալ սաստիկ տաք կ'ըլլայ , և յուլիսի տաքերուն միջին բարեխառնութիւնն է աւելի քան 20⁰ : Սոյն այս քաղաքը , որ տարուան մէջ հազիւ 128 օր առանց սառուցի կ'ըլլայ , յամին 1825 քառասունըչորս օր անընդհատ ջերմաչափը 25⁰ ջերմութեան բարձրացաւ . որով ըսել է թէ հոն բարեխառնութեան ծայրագոյն այլայլութիւններն ինչուան 83 հարիւրամասն աստիճանի կը հասնին :

Եթէ հիւսիսային գաւառաց քանի մը մարդաբնակ կողմերը աւելի քան 50 ու նաև 58⁰ ցուրտ կ'ըլլայ , ստուգուած է նաև որ Ափրիկոյ քանի մը մարդաբնակ գօտիներու տակն ալ աւելի քան 50⁰ ջերմութիւն կ'ըլլայ : Առպէր գաղղիացի գիտնականը , յամին 1841 մարտի 29 , գիտութեանց ճեմարանին հաղորդեց որ Աթովպիա ջերմաչափը չուքի մէջ երբեմն մինչև 60⁰ կը բարձրանայ . նոյնպէս կը հաստատեն նաև թէ Արամիր ծովուն եզերքը , օդը գոց օր մը և չուքի մէջ , ինչուան 65⁰ բարձրացեր է :

Ապուլցքի 58⁰ ցրտութիւնը և Արամիր ծովուն եզերաց 65⁰ ջերմութիւնը , ջերմաչափական սանդուխ մը կը կազմեն 123 հարիւրամասն աստիճանաց , որ կը չափէ այն շրջափուռին բարեխառնութիւնը , որուն մէջ մարդս կ'ապրի : Այլ տեւու բան մըն է որ այս սանդխոյն երկու ծայրիցը մէջ աւելի հեռաւորութի կայ քան ինչ որ սառուցին և եռացող

ջրոյն մէջ . վասն զի եթէ մեր հարիւրամասն ջերմաչափին վրայ սառուցը սանդխոյն զրոն կը ցուցնէ , եռացող ջուրն ալ 100 աստիճան կը ցուցնէ : Արնայ ըսուիլ որ բովանդակ գործարանաւոր էակաց մէջ մարդս է միայն , որուն կազմուածքը կարող է այս սանդխոյն ցրտութեան և ջերմութեան ծայրից աստիճաններուն դիմանալ :

Բայց այս բանս կերպով մը սխալ կը հանէ Իսիդոր Եփրուա-Սենդ-Լէր գաղղիացի անուանի բնազնինը , անցեալները գիտութեանց ճեմարանին հաղորդած տեղեկութեամբը , որուն մէջ աշխարհաքաղաքացի ըսուելու եզական կենդանի մը կը յիշատակէ . և այս կենդանին է շունը , որ ընտանենալով կրցեր է ամէն տեղ մարդուս պէս ապրիլ :

« Ուր որ բուսաբերութիւնը կը դադրի , կ'ըսէ այս գիտուն ճեմականը , և ուր որ կանկ կ'առնու խոտաճարակը , հոն դեռ շունը կ'ապրի իր տիրոջն որսացած ձկանց և ուրիշ կենդանեաց մնացորդներովը : Այլ և նոյն կենդանին որ հարաւային կողմերն ափրիկեցոյն անգեղմնաւոր ոչխարները կը պահպանէ , Ամազոնի ափանց հնդկին որս կը բռնէ , չինացոյն կերակուր կ'ըլլայ և Բաբոնայց հիւղերը կը պաշտպանէ , նոյն կենդանին կը գտուի նաև հիւսիսային կողմերը , ուր կը պահպանէ լաբոնացոյն եղջերուները և եսգիմացոյն բալխիրը կը քաշէ կը տանի ինչուան բևեռային սառուցից վրայ » :

Բռանց հակառակելու այս բանիս ստուգութեանը , յայտնի է թէ աշխարհաքաղաքացիութե յատկութիւնը գլխաւորապէս մարդուս սեփհական է : Վասն զի տարակուսական է թէ Ամազոնի հնդկին շունը եսգիմացոյն բալխրին լծուած կարենայ բևեռային սառուցից վրայ երկայն ճամբայ ընել , մինչդեռ եսգիմացոյն շունը արևադարձից բոցակէզ կլիմային դժուարաւ կըրնայ դիմանալ :

Բայց մարդս այնպէս չէ . շատ անգամ աներկիւղ նաւաստիներ հիւսիսային ծովերուն սառուցիցը վրայ ձմե-

րող բազմաթիւ նաւերուն մէջ բնակելէն ետեւ , Հնդկաստան գացող նաւուց ծառայութեանը կը մտնեն և այրեցեալ գօտւոյն հրաշունչ տաքերուն դէմ կը դիմագրաւեն , նոյնպիսի արիութեամբ որով ջերմաչափից սնդիկը սառեցընող բւեռի մահաբեր ցրտերուն դէմ դրեր էին :

Աթէ մարդս բարեխառնութեան ասաստիճանի տարբեր ազդեցութեանցը կրնայ դիմանալ , ինչ է ուրեմն իր յատուկ բարեխառնութիւնը :

Թէ որ Անլիլ կղզւոյն եսգիմացւոյն , սուտանցի սևին , ինչպէս նաև եւրոպացւոյն անուծին տակը կամ բերնին մէջ ջերմաչափ մը դրուի , միշտ զրոյէն վեր 37 կամ 38 աստիճան կը ցուցնէ . և այս բարեխառնութիւնը գրեթէ հաստատուն է :

Բայց այս արտաքին դիտողութիւններն բաւական չհամարուելով , Վլոտ Պեռնար անուամբ գիտնականը մեծ կաթնտու կենդանեաց վրայ փորձեր ըրաւ , ինչպէս են շունը և ոչխարը , ու գտաւ որ կենդանական ջերմութեան գլխաւոր ազբիւրը լեարդն է : Բայ ջերմութիւնը , զօրաւոր կենդանեաց լեռդական երակաց արեանը մէջ ջերմաչափօրէն առնելով ինչուան 41° 6 կրնայ հասնիլ :

Արտաքստապէս մարդու անուծին տակ և բերանը այն ատեն միայն 42 և 43° ջերմութիւն կ'ըլլայ , երբ ծանր հիւանդութիւններ ունենայ , ինչպէս են ժանտատենդը ¹ , որովայնամաշկախտը ² , թաղանթախտը ³ , և այլն : Բնդ հակառակն կան հիւանդութիւններ ալ , ինչպէս մաղձացաւը , որ եզական կերպով մարդու յատուկ բարեխառնութիւնը կ'իջեցընեն . ուստի դիտուած է որ այն մաղձացաւոտներն որոնց բարեխառնութիւնը զրոյէն 19° վար իջեր է , չեն կրցեր ՚ի կեանս վերադառնալ :

Բստ օրինի՝ մարմնոյն յատուկ բարեխառնութիւնը պէտք է որ միշտ բարձր

ըլլայ այն շրջասփիւռին բարեխառնութեան , որուն մէջ կ'ապրի : Աժանտի գաղղիացի անուանի բժիշկը կ'ըսէր թէ կենդանիք կրնան դեռ դիմանալ թէ այս բարեխառնութեան վրայ 5 կամ 6° ալ եւելցուի , բայց անկէ անդին կեանքը կը շիջանի : Իսկ ցրտոյն աւելի կրնան դիմանալ , այնպէս որ թէ ցրտացուցիչ շրջասփիւռի մէջ դրուին , կրնայ անոնց յատուկ բարեխառնութիւնը երրորդ մասամբ իջնել , իրենց էութեանն առանց վնաս մը բերելու : Բայց թէ որ այս բարեխառնութիւնն ինչուան կէսն իջնէ , արեան շրջանը չկրնար գործարանաց ներգործութեան կարևոր ջերմութիւնն առաջ բերել :

Պէտք չէ շատ զարմանալ բարեխառնութեան այս ծայրայեղ այլայլութեանցը վրայ , որ կը տեսնուին այն 123 աստիճանաց ջերմաչափական սանդխոյն երկու ծայրերուն վրայ , և տեսանք որ այն օգեղէն շրջասփիւռին չափ սահմանուած է , որուն մէջ մարդս կ'ապրի : Թիլլէ և Տիւհամէլ գաղղիացի գիտնականներն 1760^{ին} տեսեր են գեղացի աղջիկ մը որ հարիւրամասն 128° ջերմութեամբ տաքցած փռան մէջ մտեր ու քառորդի մը չափ կեցեր է , առանց սաստիկ նեղութիւն քաշելու , վասն զի լաւ մը քրտներ է : Մեր օրերը Տըլառոշ գաղղիացին հաւաստեց որ 80° տաք փռան մը մէջ ութը վայրկեան կենալով , մարմնոյն բարեխառնութիւնը 5° միայն աճեր է :

Տեսանք որ բարեխառնութիւնը կը նուազի քանի որ օդուն մէջ կը բարձրացուի , բայց ինչ է արդեօք մթնոլորտի ջերմութեան նուազման օրէնքը :

Արոպա , Ապանիայէն Վորվեկիա անցնելով , գիտուած է որ ծովուն երեսը միակերպ կը նուազի ջերմութիւնը կէս աստիճան հարիւրամասն ջերմաչափի , քանի որ առաջ կը խաղացուի դէպ ՚ի հիւսիս մէկ աստիճան լայնութեամբ կամ իբր 28 փարօսախ : Բայց թէ որ օդուն մէջ բարձրացուի կեցած տեղերնուս վրայ 85° մէջը բարձրութեամբ , նոյնպէս կը տեսնուի որ բա-

1 Գ.Վ. Fièvre typhoïde. 2 Գ.Վ. Péritonite.
3 Գ.Վ. Méningite.

րեխառնութիւնը հարիւրամասն կէս աստիճան կ'իջնէ, ամենեւին ինչպէս թէ գէպ 'ի հիւսիս լայնութեան մէկ աստիճան մտեցուեր: Հետեւաբար որպէս զի բարեխառնութիւնը հարիւրամասն 1⁰ նուազի պէտք է օգտապարկիով կամ լեւրան մը վրայ 170 մէրը բարձրանալ, և կամ 2⁰ լայնութեան գէպ 'ի հիւսիս մտենալ, իբր 55 փարսախ:

Կէյ-Դ իւսաք իր նշանաւոր օգաչու ճանապարհորդութիւնը ժամանակ, 173 մէրը բարձրութեամբ 1⁰ բարեխառնութեան նուազութիւն գտաւ. իսկ Սոսիւր Սպիտակ լեւրան վրայ 144 մէրը բարձրութեամբ միայն 1⁰ նուազութիւն տեսաւ: Չիհաչէֆ ուս ժամանակակից ճանապարհորդը փոքր Լսիա 1⁰ գտաւ 168 մէրը բարձրութեամբ. հիւմաիուան ընդունելի միջին չափն է 1⁰ առ 170 մէրը բարձրութեան: Սուրբ Բեռնարդոս լեւրան վանքը, որ 2,491 մէրը բարձր է և 45⁰ 50' լայնութեամբ, տարեկան միջին բարեխառնութիւնը նոյն է՝ ինչ որ կը գտուի ծովուն երեսն և 75⁰ 50' հիւսիսային լայնութեան տակ, այսինքն՝ Սոր-Օ Եմիւայի և Արէն լանտի մէջ:

Ինչպէս որ հողուն տակն իջնելով՝ անփոփոխ բարեխառնութեան գօտի մը կը գտուի՝ քիչ կամ շատ խոր ըստ կլիմային, նոյնպէս ալ օդուն մէջ բարձրանալով կը գտուի օդեղէն խաւ մը, որ կրնայ հաւասարապէս անփոփոխ բարեխառնութեան գօտի անուանուիլ: Լսյս գօտին հողաքնտոյս ամէն բարձրագոյն լեւրանց վրայէն ալ կ'անցնի, և է այն մասն ուր ձիւնը չհալիր որ և իցէ եղանակի մը մէջ, և անոր համար ալ ճշգրն ջէնաւոր քիւնի կ'ըսուին: Ս'իջին Աւրոպիոյ մէջ մշտնջենաւոր ձեանց ստորին եզերքը, ինչպէս նաև Սուրբ Բեռնարդոսի լեւրան վանքը, 2,491 մէրը բարձրութիւն ունի, և հետեւաբար անփոփոխ բարեխառնութեանց օդեղէն գօտին ալ հոս կը գտուի:

Սրչափ հասարակածին մտեցուի՝ այնչափ աւելի այս գօտին ծովուն երեսէն կը բարձրանայ: Չիմպորասոյ և

Բիգինգա՝ արևադարձից լեւանց վրայ, մշտնջենաւոր ձեանց ստորին եզերքը 4,800 մէրը բարձրութիւն ունի. իսկ անկէ գէպ 'ի հիւսիս 20 աստիճան լայնութեամբ 4,000 մէրը է միայն: Այնութեան 45⁰ տակ, ինչպէս Սպիտակ լեւրան և Սուրբ Բեռնարդոսի վրայ, 2,500 մէրը բարձրութիւն ունի: Բեռնային շրջանակին մօտ, գէպ 'ի 66⁰ լայնութեան, Խալանտիոյ և Սորվեկիոյ լեւրանց վրայ՝ ծովուն երեսէն 1,500 մէրը բարձր է: Գէպ 'ի 75⁰ հիւսիսային լայնութեան տակ՝ ծովուն երեսին կը հաւասարի, և հոն ամառուան արևուն տօգոյն ճառագայթները ոչ երբէք ձիւնը կը հալեցնեն, այլ հազիւ թէ քիչ մը երեսը կը կակղեցնեն: Բիտելու բան է որ մշտնջենաւոր ձեանց ստորին եզերաց վրայ միջին բարեխառնութիւնը գրեթէ զրոյ է:

Իսկ այն միջոցին բարեխառնութիւնը՝ ուր կը շարժի երկիրս արևուն չորս կողմը թաւալմանն ատեն, բոլորովին անծանօթ է: Բայց Ֆուրիէ անուանի երկրաչափը ետևէ եղաւ մերձաւորապէս սահմանել զայն, և զրոյէն վար 50 կամ 60⁰ հարիւրամասն բարեխառնութիւն գտաւ:

Իրմէ ետև եկաւ Բուլլէէ բնագէտը, որ նորէն սկսաւ քննել այս բանս, և ձեռք զարկաւ իրեն գտած շղաչափ¹ ըսուած գործիքովը միջոցին միջին բարեխառնութիւնը սահմանելու: Իրած փորձերն իրեն տուին այս բարեխառնութեան սահմանները 115 աստիճան և 175 աստիճան զրոյէն վար, որոնց միջինն է 145 հարիւրամասն աստիճան ցրտութեան: Լսյս հաշիւը, ինչպէս որ կը տեսնուի, Ֆուրիէի հաշուէն շատ տարբեր է:

Ըստ Բուլլէէի, այս 145 աստիճան սաստիկ ցրտութիւնը՝ չարգելուր որ միջոցին մէջ ցրուած երկնային մարմինները տարուէ տարի երկրիս և մթնոլորտին այնչափ ջերմութիւն զրկեն, որ կարող է երկրիս վրայ պատած 26 մէրը

1 Գլ. Actinometre.

Թանձրութեամբ սառուցի խաւ մը հալեցընել : Բաց 'ի ասկէ , միայն արեւը մեզի այնչափ ջերմութիւն կը զրկէ որ բաւական է 31 մէդը Թանձր սառուցի խաւ մը հալեցընել , որով ըսել է թէ երկիրս ընդ ամէնը 57 մէդը Թանձր սառուցի խաւի մը համապատասխանող ջերմութիւն կ'ընդունի : — Բույլէ է իր դիտողութիւններէն կը հետեցընէ որ եթէ արեւն իր ներգործութիւնը մեր հողագնտին չազդէր , երկրիս երեսն ամէն տեղ 89 հարիւրամասն աստիճան ցրտութեան միակերպ բարեխառնութիւն մը պիտի ըլլար :

Սալվանտի :

Վաղղիոյ աս դարուս գրաւորական պարծանքներէն , ինչպէս նաև իրենց նըշանաւոր քաղաքագէտ անձանցմէ մէկը եղած է Սալվանտի կոմսը , որ կրկին անգամ Լուդովիկոս Փիլիպպոսի թագաւորութեանը ժամանակ Ուսմանց պաշտօնեայ , և երկար ատեն ալ Վաղղիոյ վարժոյցին անդամներէն մէկն եղած է : Սալվանտի կոմսը ծնաւ 1795 յունիսի 11 'ի Վինտոմ , և ինչպէս որ կը կարծուի իւլանտացի ընտանիքէ մը որ Վաղղիա հաստատուած էր : Իր հայրը Վաղղիոյ յեղափոխութեանը ժամանակ Բարիզ գալով դժբաղդութեամբ իր ունեցածը կորսընցուց , որով ստիպուեցաւ պանդոկ մը բռնել : Սալվանտի Պ. Ֆոնդանի պաշտպանութեամբը Եւրոպայի ընդհանրապէս վարժոյցը մտաւ . բայց որ մը սեղանատունը կարդալու ժամանակ , փոխանակ սահմանեալ ընթերցմունքն ընելու ինքնաստեղծ պատերազմի մը ծանուցում կարդաց , որուն մէջը պատերազմին ու յաղթութեան ամենայն հանգամանքները ճարտարութեամբ քովէն յարմարուցած էր : Սարժատան վերակեցուն աս բանիս համար զինքը քանի մը օր բանտ դրաւ , բայց Սալվանտի դպրոցէն փախաւ ու գնաց կամաւոր զինուոր գրուեցաւ Պարտիզ

1 Գլ. Gardes d'honneur.

լուած պահապանաց զնդին մէջ : Վիչատենէն Եւրոպայի Սառուածէն դառնալով՝ ազգէն 400,000 նոր զօրք ուզեց , ուստի Սալվանտի ալ աս նորաժողով զօրաց Թուոյն մէջը խառնուելով դէպ 'ի Վերմանիա ճամբայ ելաւ : 1813 յունիսի՝ փոխանորդ տեղակալի անուանեցաւ , ու յաջորդ տարին յունուար 14 Պրիէնի պատերազմին մէջը վերաւորուեցաւ . նոյն տարին Եւրոպայի Ֆոնդանի Տրապեշտին ինքն ալ ներկայ գտնուելով մեծին Եւրոպայի ձեռքէն լեզէնի պատուոյ նշանը ընդունեցաւ :

Եւրոպայի Պարտիզները Վաղղիա դարձան , Սալվանտի սրտի մտօք անոնց յարեցաւ և թագաւորական պալատին պահպան զօրաց խմբին մէջը խառնուեցաւ . և ահա նոյն միջոցին էր որ Բնկուլեմի դքսին գրելով , կ'ըսէր . « Իմ պէտ և ապօրինաւոր իշխանութեան մը համար արիւն թափեր եմ , բայց կ'ուզեմ Պարտիզներուն համար մեռնիլ » : Սեծին Եւրոպայի Եւրոպայի կղզիէն դառնալէն վերջը ինքն ալ Լուդովիկոս Քլէն հետ Վաղղիան թողլով Պելճիա անցաւ . այն երեք ամսուան պանդրիտութեանը մէջ ետեւէ ետեւ երեք տետրակ հանեց ժամանակին հանգամանացը վերաբերեալ . որոնց առաջինն էր , Տրապեշտի և Եւրոպայի Ֆոնդանի Տրապեշտիոյ աս կայսր : Եւր . Քննարարութիւն Մայիսի պարտերազմին , և Եւր . թէ շարէ է Բապարին հետ միասն Վաղղիան իրենց և հար . աս երրորդը Բարիզ դառնալէն վերջը հրատարակուեցաւ :

Սալվանտի Լուդովիկոսի հետ Բարիզ դառնալէն ետքը իր զինուորական վիճակը առաջ տանելով՝ ուզեց նաև օրէնսգիտութիւն ալ սորվիլ , ուստի աշակերտեցաւ այս ուսմանս . բայց ժամանակին քաղաքական անցքերը իրեն ուշը գրաւեցին , ու աւելի անոնց կը պարապէր . ուստի 1816ին տետրակ մը հրատարակեց ընդ անուամբ Բաշակիցութիւնն և Վաղղիա , որ դաշնակից պետութեան խնդրանքը արգիլուեցաւ : Բայց Սալվանտի աս բանիս դէմ բողոքեց և կը